

նկատմամբ: Առգը երկրորդ գիտակցութիւն մը եզած է մեզի, և մինք իր արցունքի բիւրեղէն աւելի յստակ տեսած ենք հոգևոր իրողութիւնները:

Մեռելները սիրել կը նշանակէ սիրել անոնց առաքինութիւնները, անոնց խնայունները. վասն զի սուրբերն ու հերոսները պատկերներն են գաղափարին. և մինք զիրենք լինող գաղափարին է որ կը բերենք մեր յարգանքը. մարդը պատկերն է գաղափարին և Աստուծոյ:

Եկած ենք հոս աղօթելու մեր մեռելներուն համար, որոնք իրենց հոգևոյտերուն վրայ խաչ ունենալէ առաջ իրենց հոգիին մէջ կրեցին զայն. և խնդրելու նոյն ատեն բարխոսութիւնը անոր, որոնք պէտք է հաւատալ թէ Սուրբեր են, եթէ կարելի է սուրբ ըլլալ, քանի որ այս կիսնքին մէջ իրենցմէ շատեր արդէն քաւարանը ապրեցան: Եկած ենք այսօր հոս, երկու կեանքեր հանգրուանող Մեռելոցի այս խորհուրդին մէջ, ներուժի և զղջումի պահեր ապրելու. աղօթելով որ Տէրը իր լոյսին մէջ պայծառացնէ մեր բիւրաբոր մեռելներու հոգիները, և ողջերուս պարպէ չորհւք և գիտակցութիւն, որպէս զի կարենանք այս կեանքի մէջ քայլել հոգևոր ապագայի հաւատքով, այսկերպ օրհնելով գանձուն Ամենասուրբ Երրորդութեան, որ է օրհնելու յաւիտեանս ամէն:

ԵՂԻՇԷ՛ ՎՐԻ. ՏԵՐՏԵՐԵԱՆ

ՅՈՐԴԱՆԱՆ ԳԵՏԸ

Ա. ՀԵՏԱԶՕՏՈՒԹԻՒՆՆԵՐ.

Յորդանան, զոր Արաբացիք կ'անուանեն էլ-Շեքիա (ջուր խմելու աւազան) ոչ միայն գերազանցապէս նուիրական գետն է, այլ է նաև այն ջուրի ընթացքը որ իր մասնաւոր յատկութիւններն ունի: Անիկա ամինէն նուազ ծանօթ գետն էր ԺԹ. դարուն կատարուած հետազոտութիւններէն առաջ: Պէզգանսի անանունը Դ. դարուն և Ուիլլիբալդ եպիսկոպոսը Ը. դարուն կտրած էին այս գետի ամբողջ հովիտը՝ Տիրեքիայէն սկսեալ մինչև Երէթով: Նաև Երուսաղէմի բողոքն Ա. Թագաւորը 1100ին այս միւսնոյն հովիտէն վեր բարձրացած էր մինչև

Տիրեքիա: Բայց այս ուղեւորութիւնները պարզ յիշատակութիւն մը միայն ունեցած են պատմութեան մէջ: Ուրիշ ոչ մէկ հին հեղինակ, բացի Յովսէպոսէն, որուն ինչպէս յայտնի է՝ արժանահաւատութեան կարելի է միտը վստահիլ, էէ թողած որ և նկարագրութիւն Յորդանանի մասին: 1835 տարուան Յուլիոն Costigan Իրլանտացին Յորդանանը հետազօտելու համար նաւակով ճամբորդեց անոր վրայէն, Տիրեքիայէն մինչև Մեռեալ Ծով, և Երուսաղէմ վերադարձին՝ կրած յովսէպիւններէն հիւանդանալով վախճանեցաւ: Նոյնը պատահեցաւ նաև երկրորդ հետազօտողին՝ Անգլիացի տեղակալ Molyneuxի (1847), որ սակայն ժամանակ ունեցաւ համառօտակի նօթագրելու իր այս ճամբորդութիւնը: Միայն Lyntch էր որ 1848ին Միացեալ Նահանգներու կողմէ Պաղեստին շրջանումը՝ Յորդանանի մասին տուաւ գիտական իր առաջին ծանօթութիւնները:

Լինջ Ապրիլ ամսուան մէջ ութուկէս օրէն կատարեց Յորդանանի այս ուղեւորութիւնը՝ Տիրեքիայէն Ծովի հարաւը շինուած իր երկու մետաղեայ նաւակներով: Արշաւանքին մասնակցողներէն մին՝ Dr. Anderson գեղեցիկ տեղեկագիր մը թողած է Պաղեստինի երկրաբանութեան վրայօք: Հետագային, 1872-1878, երկու անգլիացի սպաներ, Conder և Kitchner, "Palestine Expedition Fund," ընկերութեան կողմէ շարունակեցին և ամբողջացուցին ամերիկացիներու սկսած աշխատանքը ու հետազօտեցին Յորդանանը՝ Պանիասի Ակէն մինչև Մեռեալ Ծով:

Բ. ՅՈՒՊԱՆԱՆԻ ՀՈՎԻՏԸ ԿՍՎ ՂՕՐ.

Ըսենք համառօտակի թէ, երկրաբանական երևոյթներու համաձայն, բրածոներու շրջանին Պաղեստին իր լեռներով միասին տակաւ վեր բարձրացած է ջուրերու մակերեսէն ու երևան բերած է հողային այն մեծ պատճառածքը, որ Յորդանանի այժմեան հովիտն է և զոր Արաբացիք կ'անուանեն Դօր (ցած կամ հորձեալ երկիր): Այկրները այդ հովիտը աւելի քան 300 քիլոմէթր երկարութեամբ ընդարձակ լին մը կը ձևացնէր, որուն մակերեսը 425 մէթր բարձր էր այժմեան Մեռեալ Ծովի մակերեսէն, այսինքն 31 մէթր աւելի բարձր Միլէրիականի ջու-

ըբրու մակերեսէն: Ե Զրհնդեղի շրջանին վերջերը, կ'ըսէ M. Hull, լիճին ջուրերը էր-րոնց ամենաբարձր կէտին հասան, եւ երբ սառնակոտերն ու ձիւնները անհետացան Լիւ-բանանէն և այժմեան բնական պայմանները երևան եկան, այն ատեն անձրևները նուա-զեցան և լիճին մակերեսը կամաց կամաց վար իջաւ, մինչև որ Յորդանանի հովիտը եղաւ մահիճը երկու լիճներուն և զանոնք իրարու միացնող ջուրի հոսանքին» (*):

Կը կարծուի թէ Մեռեալ Մովքը իր այժ-մեան մակերեսին հասաւ պատմական շրջ-մանէն առաջ: 1836-1837ին էր միայն որ երկու գերբամանցի գիտնականեր՝ Henri von Schubert եւ Roth մեծադոյն զարմանքով նկատեցին թէ Յորդանանի գետաբերանը և Մեռեալ Մովքը շատ ցած էին Միջերկրականի մակերեսէն:

Յորդանանի հովիտին վայրէջքը գրեթէ միակերպ է հիւսիսէն հարու և իւրաքան-չիւր քրիտէզրի վրայ մօտաւորապէս մէկ-ուկէս մէզը զէպիկ ցած կ'իջնէ: Գալով հո-վիտին լայնութեան՝ շուրջ 6 քրիտէզր է Տրեբրական Մովքի հարաւային ափաց վրայ, 2 քրիտէզր՝ Պէյսանի հիւսիս-արեւելքը, 3 քրիտէզր՝ քիչ մը աւելի հարաւ: Վերջա-պէս հովիտը երթալով կը լայննայ մինչեւ Մեռեալ Մովք ու հոն կը հասնի 20 քրիտէզրի:

Արբաջիք Դ. (կորուածք) կ'անուա-նեն այն փոքրիկ դաշտագետիտ ուսկից կը հոսի Յորդանան և որուն լայնքը կը փոփո-խուի 400 էն մինչև 3000 մէզը: Այս դաշ-տագետիտին խորութիւնը, հովիտին ամբող-ջութեան համեմատութեամբ, 6 մէզը է հիւ-սիսային մասին մէջ, 15 էն 30 մէզը միջին մասին մէջ և 60 մէզը Մեռեալ Մովքի կողմը: Բացի հարաւային ծալքէն, որ անբեր է ա-ղային տարրեր պարունակելուն պատճա-ռաւ, Զօրը հարուտ բուսականութիւն մը ունի: Բայց Յորդանանի հովիտը ամբողջօ-վին ոռոգելու համար հարկ անհրաժեշտ է մեծ աշխատանք թափել, վասնզի, ինչպէս ըսինք, Յորդանանի մահիճը շատ ցած է:

վերջը(*) Յորդանան վար կ'իջնէ Մերոֆ դաշտէն, որ ունի շուրջ 25 քրիտէզր եր-կայնութիւն և 10 քրիտէզր լայնք, ու հոն իր մէջ կ'ընդունի բազմաթիւ վտակներ, ուրոնք կ'աւելցնեն դաշտին մօրուտ հարաւ-մանքը: Այս դաշտին հարաւակողմը կը փայ-լին շուրջ լիճին ջուրերը, զոր ընդհան-րապէս կը նոյնացնեն Մերոֆի կամ Մառօնի ջուրերուն հետ(**) (Յես. ԺԼ. 5, 7): Նոյն լիճին մէջ կը հոսի գետը՝ անցնելէ վերջ ճախճախուտէ մը, ուր առատութեամբ կ'ա-նին կնիւն, եղեգ ու եգիպտական պապիւ-րոս և որ հաւաքագայրն է Սիւրիոյ ամէն-ազգի թռչուններուն:

Մերոֆի լիճը ունի 6 քրիտէզր երկայ-նութիւն ու այնքան լայնութիւն ու կը ներ-կայացնէ եռանկիւնի մը կամ աւելի ճիշդ սիրտի մը ձևը: Զուրին մակերեսը, որուն խորութիւնը կը փոփոխուի 3 էն 5 մէզը, երկու մէզը բարձր է Միջերկրական Մովքէն:

Յորդանան արագ ընթացքով մը Մերո-մի լիճէն կ'իջնէ Տրեբրական Մովքը, Շուրջ 16 քրիտէզր ընթացքի մը վրայ անիւկ 210 քրիտէզր վար կ'իջնէ ու իր ընթացքը կը զանդադեցնէ լիճին հիւսիսը 3 քրիտէզր հեռու, երբ կը մօտենայ Բեթսայիդայի բա-բերէր դաշտին:

Աւետարանական լիճին մէջ մտնելէն ետք Յորդանան նախ չի խառնուի անոր ջուրերուն: Իր այս մասնայատկութենէն ծագում առած է այն կարծիքը՝ թէ գետը կ'անցնի Տրեբրական Մովքէն առանց խառ-նուելու անոր ջուրերուն:

Տրեբրական Մովք (21 քրիտէզր եր-կայն, 9 1/2 քրիտէզր լայն ու առ առաւելն 47 մէզը խոր) հարաւ-արեւմտեան ծալքէն դուրս կ'ելլէ Յորդանան ու բազմաթիւ շրջ-ջագոտայ դարձուած քնիկ այս շրջանները փայ-լաւ: Իր զարձագրձիկ այս շրջանները այն-քան շատ են, որ երեք անգամ կ'աւելցնեն իր հեռաւորութիւնը Մեռեալ Մովքէն, մինչ ուզիդ գիծով 10 1/2 քրիտէզր է այդ հեռաւո-րութիւնը:

Անիւկա արծաթափայլ յտաակութիւն մը ունի Տրեբրական Մովքէն դուրս ելած ատեն,

Գ. ՅՈՒԴԱՆԱՆԻ ԸՆԹԱՍԿՐԸ.

Իր երեք ակերուն իրար խառնուելէն

(*) Dictionnaire de la Bible, JOURDAIN քառիս ասի, սինակ 1708:

(*) Յորդանանի ակերուն մասին տե՛ս ՍԻՈՆ 1937 Օգոստոս, Երես 235-237:

(**) Այստեղ էր որ Յեսու յաղթանակ տարաւ Գանանի ճիւղախողով դաշնակից Թագաւորներուն վէմ:

բայց շուտով կը պղտորի երբ իր մէջ կ'ըն-
գանի Եարմուքի սկախտան ջուրերը՝ լիճէն
մտաւորապէս 8 քիլովէր գէպի հարու :

«Դեռեք, կ'ըսէ Montague, այնքան դարձ-
գարձիկ ըջջաններ կ'ընէ, որ երբեմն ամբողջ
օրը նաւարկելէ վերջ մենք զմեզ կը զբտ-
նէինք հոն՝ ուսկից մեկնած էինք: Մերթ
կը փակուէինք բարձր ու խոպան լիւններու
մէջտեղ, մերթ կը նաւարկէինք ուռճազարդ
հովիտի մը մէջէն, հոն ուր քիտը արագ ու
վտանգաւոր դարձուած քներ ունի, կամ սո-
տախտ թաւուաներէ, որոնք կը ստիպէին
մեզ երեսի վրայ պռակիլ նաւակին մէջ՝ չը
կառնէիւս համար ճիւղերուն, որոնք մի-
մեանց կը շաղպապտուէին մեր գլխուն վե-
րեւ և հոսանքին արագութիւնն ու սաստ-
կութիւնը ժամանակ չէին տար զանոնք
կարելու: Ուրիշ անգամներ կացինը ձեռուը-
նիս կը շարդէինք ճիւղերը ու կը հարթէ-
ինք մեր ճամբան: Ապա նորէն կը տարուէ-
ինք սոսկալի յորձանքներէ ու կը նետուէ-
ինք 12էն 15 մէրը բարձրութեամբ ուղղա-
ձիգ ջրվէժներու մէջէն, որոնցմէ կ'ազատ-
ուէինք կիսովին շրատոյզ եղած» (*):

Հովիտին նկարները աչքի զարնող
փոփոխութիւն մը կը կրէ գետին ստորին
ընթացքին մէջ, Մեռեալ Մովէն շուրջ 22
քիլովէր գէպի հիւսիս: Անիկա յանկարծ
գրեթէ վայրենի ու ամուլ երևոյթ մը կ'առ-
նէ ու Յորդանանի գործուած քները գեղա-
զարդող մշտնիներու և եղեգներու կանաչ
երկըը երթալով կը նեղնայ: Իր այս ստու-
րին ընթացքին մէջ Յորդանան կը լայննայ՝
նախ 37-38 մէրը, ապա լայնքը հետզհետէ
կ'աւելնի միւս և գետաբերանէն քիչ մը վերեւ
կը հասնի մինչև 75 մէրդր: Այս վերջին
կէտին վրայ անոր խորութիւնը գրեթէ մէկ
մէրդր չափ է: Մեռեալ Մովի հիւսիսը
չորս քիլոմէրէն սկսեալ բուսականութիւնը
իսպառ կը դադրի, վաճազի այնտեղ հողը
խտանուած է աղով, գածով, ծծուժով ու
երկաթի ոքսիտով:

Գ. ՅՈՐԴԱՆԱՆԻ ՅՈՐԶԱՆՔՆԵՐԸ.

Յորդանանի յորձանքները բաղմաթիւ
են մանաւանդ իր միջին ու ստորին ըն-

թացքներուն վրայ: Ամերիկեան արշաւա-
խումբը 27 վտանգաւոր յորձանքների կը
թուէ: Ատոնք վրայ պէտք է աւելցնել նաև
խուժներն ու լարակները և հոսանքի ընդ-
հանուր արագութիւնը: Մին երկաթէ եւ
միւսը պղինձէ իր երկու նաւակներով Լինչ
ամենամեծ դժուարութեամբ կրցաւ գետէն
վար իջնել: Եարմուքի գետաբերանին վերև
գտնուող յորձանք մը 3,35 մէրը բարձր
ջրվէժ մը կը ձեռնցնէ: Ահաւասիկ սոյն ար-
կած ալից նաւարկութեան նկարագրութիւնը՝
նոյնիսքն Լինչէ գիրի առնուած:

ԱՍոյն այս վայրը սեսակ մը սարաւանդ
կար շուրջ 60 աստիճան անկիւնով մը, ու
անոր ստորտը, ճիշդ անցքին վրայ, դէպի
սուալ ցցուած վտանգաւոր քարաժայռ մը:
Անհրաժեշտ էր ուրեմն, չլախախտուելու
համար, իջնել և այդ քարաժայռի սուր ան-
կիւնէն յորձ մը ընել: Անիկա կը գտնուէր
ծայրը խորխորատի մը, որ ետագեալ կայթ-
սայի մը նամուտիւնը ունէր ու իր մէջէն
շուրը կը հոսէր բոլորաձև պտոյտով մը: Ա-
նոր ստորտը կային երկու ուժգին յորձանք-
ներ, ամէն մէկը շուրջ 150 ետրա (137 մէրը)
երկարութեամբ, եւ ջուրերու սպիտակ
փրփրադէզ մակերեսէն իր կը բարձրա-
նային սև ժայռերու ցցունքներ: Ասոնցմէ
ալ վար, մէկ մղոն (1600 մէրը) հեռու,
կային աւելի երկար ուրիշ երկու յորձանք-
ներ, բայց անալի մեծ մ ու նուազ դժուա-
րին վայրէջքով մը: Բարեբախտաբար ձախ
ափին վրայ 5 ոտք (1,65 մէրը) բարձրու-
թեամբ մեծկակ թուփ մը կար, հոն՝ ուր
ջուրերը սեսակ մը հրուանդան ձևացուցած
էին: Մեր մարդոցմէն մին վերնակողմէն
խտորնակի լողալով՝ բռնեց պարանի մը
ծայրը ու զայն ամբապէս թուփի արմատ-
ներուն կապեց: Շատ կասկածելի էր որ ար-
մատները պարանի ուժգին ձգտուժին տու-
կալու չափ ուժ ունենային, և սակայն ու-
րիշ միջոց չկար: Ձվառնդելու համար իմ
մարդոցս կեանքը՝ նոյն տեղացի ամենէն
ուժեղ քանի մը արաբներու լողալ տուի
նաւակներու քոյիլիվեր, զանոնք սուալ վա-
րելու, և, եթէ կարելի ըլլար, փրկելու հա-
մար կորուստէ: Ծամաք հանած ըլլալով
մարդիկը՝ թուլցուցինք պարանը ու ջրվէ-
ժին եզերքը ուղղեցինք նաւակները, որոնք
ցնցուեցան ու մէկ կողմ հակեցան զիրենք
մղող հոսանքին բուռն ուժին ներքև: Սաս-

(*) Narration of the Expedition to the Dead Sea,
երես 182:

տիկ անձկութեան պահ մը եղաւ ասիկա: Հիմա նաւաստիները մազլցած էին ցից ժայռերէն վեր ու շարուած էին իրարու ետև, որպէսզի մեզ օգնութեան փութային՝ եթէ մէջ գտարս ինչայինք նաւակներէն ու զէպի իրենց մղուէինք: Նաւակին մէջ հետս մէկը կար պարանը ձեռքը բռնած: Մերկացած արարները կեցած էին քիչ մը անդին՝ ժայռերու և փրփրադէղ շուրին միջև ու վայրենի շարժումներ կ'ընէին ու բարձրաձայն աղաղակներ կ'արձակէին, որոնք մոնչոզ յորձանքներու ժխորին կը խառնուէին... Երկրկու կողմէն շարական հողի ջուրին մէջ կառչած էին նաւակներուն ու պատասախ եթէ կարելի ըլլար, զանոնք հեռացնելու սպառնացող ժայռէն: Այդ պահուն նաւակները զիրենք պրկող պարանները ձրգտելով՝ կատաղի հոսանքին մէջ կողմէն միւսը կ'ոստոտուէին փրփրեղաք ձերու նման: Այն վայրկեանին երբ նպատակը զիրք առին նաւակները՝ պարանը թուլցնելու նշանը տուի ու նաւակները ուժգնութեամբ առաջ խոլացան. նախ ջուրին խորը ընկղմեցան ու ապա ոստոտեցին օդին մէջ: Ժայռը մեկուսացած էր, անցած էինք վրէժէն ու նաւակները կիսովին լեցուած էին ջուրով, և մենք խելքի պտոյտ պատճառող արագութեամբ ողջ առողջ առաջ կը քըշուէինք յորձանքէն... Արարներէն երկուքին յոռքերը սանցան ու մեզմէ հեռու զէպի վար քըշուեցան, բայց քիչ վերջ անոնք ալ ազատուեցան անվնաս» (*):

Ե. ՅՈՐԴԱՆԱՆԻ ԳԵՏԱԲԵՐԱՆԸ.

Յորդանան իր ջուրերը կը թափէ Մեռեալ Մովին մէջ երկու թեւերու բաժնուած տեղիքայով մը: Թեւերուն իւրաքանչիւրին լայնքն է 50 մէտր: Տեղիքան ինքնին ծածկուած է սիկով մը, որ, հակառակ իր նուազ խորութեան, թոյլ չի տար ջուրէն ուղղակի անցնելու: Հաշիւ ըրած են որ գետը օրական վից միլիոն լիտրա ջուր կը թափէ լիճին մէջ: Ջուրի այս հսկայ զանգուածը կը շարժուի այս ամէն օր: Այսու հանդերձ Մեռեալ Մովը սակաւ ինչ կը բարձրանայ ձմրան և գարնան եղանակներուն:

Յորդանանի լիճին մէջ թափած վայրը կամ գետադերանը ցած է իր ակէն 914 մէտր: Երբ որուն 520 մէտրը Միջերկրագնդի մակերեսէն վեր կը գտնուի և 394 մէտրը՝ վար:

Զ. ՅՈՐԴԱՆԱՆԻ ԶՈՐԻՐ.

Գարնան եղանակին և ամրան սկիզբները Յորդանան արագօրէն ուռեանալով Մեծ Հերմոնի և Ճոլանի հրաբխային լեռներու ձիւնհալքէն և այն հեղեղանման անձրևներէն որոնք մեծ առատութեամբ Ղօրը շըրջապատող ձորերուն վրայ կը տեղան, կը պողտորի ու կը բարձրացնէ իր մակերեսը, կը փլցնէ իր բարձր փոռնքը, արժատախիլ կ'ընէ եզերքի մեծամեծ ծառեր ու անոնց բեկորներու ահագին կոյտը կը քըշէ կը տանի մինչև Մեռեալ Մով: Ամառը, ընդհանրապէս, Յունիս ամսէն սկսեալ, երբ ձիւները կ'անբերուեցան ու անձրևները կը գաղղին, յստակ են գետին ջուրերը, բայց ոչ բոլորովին ջրով, վասն զի անոնք միշտ հետերին կը բերեն իրենց եզերքներուն սիկովը: Բայց այդ եղանակին ջուրերը մութ կանաչ գոյն մը կ'առնեն ու ասորժելի համ մը կ'ունենան, ու կը հոսին ուղղակի Զարէհի, Մարմուքի, Յապպոքի հեղեղատներէն, զորս Յորդանան իր մէջ կ'ընդունի արեւելեան կողմէն, ու Տէրաբաբայի, Ճալուտի, Ծարայի ու Քէլթի առուններէն, որոնք իրեն կը միանան արեւմուտքէն:

Իտալացի ուղևոր մը կ'ըսէ թէ Յորդանանի ջուրը սքաղցր է շաքարի նման: Ժիշդ է որ անիկա ասորժելի համ մը ունի եւ շուտով կը յստակի օդի ազդեցութեան տակ, բայց հարկաւոր է զայն եռացնել, որպէս զի ջնջուին իր մէջ գտնուող բուսային մանրէները:

Գետին ջուրը կը պարունակէ ազային թնացորդ մը 0,873 կրամ մէջ լիտրայի մէջ, և կը բաղկանայ 0,425 կրամ քլորէ, 0,034 կրամ ծծմբային թթուէ, 0,229 կրամ օշնանէ (soude), 0,060 կրամ կիրէ ու 9,065 կրամ մագնիզիէ: Այս ճշգրիտ տարբալուծութիւնը կատարած է Lortet գետաբերանէն 12 քիլոմէտր զէպի հիւսիս առնուած ջուրէն:

Է. ՅՈՐԴԱՆԱՆԻ ՅՈՐԴՈՒՄԸ.

Յորդանան, ինչպէս կը հաստատէ Աս.

(*) Narration of the Expedition to the Dead Sea by 189 - 190:

տուածաշունչը (Յես. Գ. 15, Սիրաք ԻԴ. 36), կանոնաւորապէս կը յորդի գարիի հունձքի ժամանակ, այսինքն զէպի Մարտ ամսուան վերջերը, ինչպէս բացորոշ կ'ըսէ նաև Մնացորդաց Բ. Գիրքը (ԺԲ. 15):

Ողողումը կը սկսի Յունուարին կամ Փետրուարին ու իր ավերէն հետև կը պարածուի մինչև 400 մէգր ու տեղ տեղ մինչև 3000 մէգր: Ողողումը առաջ կու գայ Յունուար և Փետրուար ամիսներու յորդանոս անձրևներէն և Հերմոնի ձիւնհալքէն: Ողողումին այնքան տարածուն չըլլալուն պատճառն այն է՝ որ Մերոմի Լիճը ու Տիբերական Ծովը կը չափաւորեն զայն՝ իրենց արեւելէ զուր թափելով առատացած ջուրերը: Երբ շատ մեծ ըլլալ տեղումը՝ այն ատեն չորս մէգրի չափ վեր կը բարձրանայ Մեռեալ Ծովի մակերեսը:

Ը. ՅՈՐԴԱՆԱՆԻ ԱՆՅԻՔԵՐՆ ՈՒ ԿԱՍՈՒՐՉՆԵՐԸ.

Աստուածաշունչը բազմաթիւ անցքեր կը յիշատակէ Յորդանանի վրայ (Յեսու Բ. 7, Դատ. Գ. 28, է. 24 և այլն): Կարելի է սակայն անոնցմէ անցնելի գետին յորածած մամանակ: Շատ Հրեաներ կորան փորձելով յորդումի ատեն անցնել Յորդանանը՝ խոյս տալու համար Վեսպասիանոսի բանակէն:

Այդ անցքերը մասնաւորապէս բազմաթիւ են Պէյսանի դաշտին վերին մասերուն մէջ: Այդ կողմերէն է որ վրանաբնակները արշաւած են Պաղեստինի վրայ: Այդ անցքերէն մին, որ կը կոչուի Մալառէթ Ապարան, Պէյսանէն քիչ մը վերօք, սմանք նոյն նացուցած են Բիթարբույի հետ, ուր Յովհաննէն կը մկրտէր(*) Գետնի հարաւակողմը հինգ գլխաւոր անցքեր կը հաշուուին: Աստոնցմէ ամենէն կարեւորը կը գտնուի Ուաթի Տալիպի կամ Նիվիթիին գետաբերանին մօտ, երկքովի հիւսիս-արեւելեան կողմը:

Այն տեղ ուր Յորդանան զուրս կ'ելլէ Տիբերական Ծովէն՝ ատենօք տար կամարներիով կամուրջ մը կար, ձիւր հս-Սեմաքը (Սէմաքի կամուրջը), որուն տեղ քանի մը տարի առաջ սիւներու վրայ հաստատուած նոր կամուրջ մը շինուեցաւ: ձիւր հս-Սիսի սիւները մասամբ կ'երևին տակաւին զէպի

հարաւ, մէկ քրիմէզրէն քիչ մը նուազ հեռաւորութեան վրայ:

Եարմուքի գետաբերանէն ոչ շատ հեռու, զէպի հարաւ, Հայֆա-Դամասկոս երկաթուղին Յորդանանը կ'անցնի արդիական հասարակ կամուրջի մը վրայէն: Անիւէ քիչ մը վարօք կը բարձրանայ հին ու նկարազեղ արարական կամուրջ մը՝ ձիւր հլ-Մուսամիէ (Հաւաքման այսինքն Վաճառատեղւոյ կամուրջ), որ շինուած է հրաբխային քարերէ ու բաղկացած սրածայր մեծ աղեղէ մը և ուրիշ աւելի փոքր երկու կամարներէ: Ընդհանրապէս այս կամուրջէն կ'երթեկեն Հայֆայէն ու Պէյսանէն Դամասկոս գացող կարաւանները:

Յապպոքի գետաբերանին մօտ, Յորդանանի այժմեան մակհէն գրեթէ 100 մէգր հեռու, կ'երևին աւերակները հռոմէական կամուրջի մը, զոր Աբարացիք կ'անուանեն ձիւր Տամիէ:

Վերջապէս երկքովէն Սալթ ու Ամման տանող ճանապարհը կ'անցնի 35 մէգր երկարութեամբ երկաթեայ կամուրջէ մը, որ Մարէշալ Ալեիպիի սնունը կը կրէ:

Թ. ՅՈՐԴԱՆԱՆԻ ՀՈՎԻՏԻՆ ԿԵՆՊԱՆԻՆԵՐԸ ՈՒ ԲԱՅՈՒՐԸ.

Յորդանանի հովիտը արեւազարձային կլիմայ ունի, իսկ Մեռեալ Ծովի տարունքը՝ հասարակածային ու ամենէն սառ մեկ վայրն է երկրագունտին. հոն շուրջ մէջ ջերմաչափը մինչև 60 աստիճանի կը բարձրանայ: Նոյնպէս կենդանիներն ու բոյսերը եթովպիոյն և Հնդկաստանի կենդանիներուն և բոյսերուն կը նմանին:

Յորդանանի գլխաւոր վայրի կենդանիներուն մէջէն կ'արժէ յիշել չազալը, վարազը, բարնին, յովազը եւ ընձաւաւձը, որուն մէկ տեսակը՝ կ'երար կամ հնդիկ կասուն գետին արեւելակողմի բնիկները վիթիեր որսալու կը ծառայեցնեն:

Յորդանանի հովիտին մէջ հաշուած են եթովպական թռչուններու 40 տեսակներ, 7 տեսակներ՝ հնդկական եւ 16 տեսակներ՝ Չորի ու Մեռեալ Ծովի արեւելեան յատուկ:

Առ ի չգոյ է որտարութեան՝ ձուկերը առատօրէն կը բազմանան Յորդանանի ջուրերուն մէջ: Անոնց գլխաւորներն են՝ սիլուր (կապուտ ձուկ), մօրուածուկ (barbeau,

(*) Բեթարբան ընդանրապէս ցոյց կը տրուի աւելի հարաւ՝ Երիբովի մերձակայքը:

չայ թէ.քրի), capota՝ որ կը նմանի ծրանսայի լեռնային ջուրբուռ արծաթափայլ կարմրախայտին:

Պապիւրոսը, որ երկար առեմէ ի վեր անհետացած է եղիպտոսէն, խիստ առատ է Յորդանանի ելբրքները մանաւանդ, Մերուի Լիճին ճախճախուաներուն մէջ: «Երբքովի մէջ կը գտնուի, կ'ըսէ Lortet, ասփրկեան տունկերու քանի մը տեսակներ — լեղակ, հնդկանուշ, շնխողող, պատինճան կամ սմբուկ, նունենի, ասկլեպիկ՝ մշտադաւար խոտ մը որուն կարելի է հանդիպել Նուպիոյ մէջ: Շաքարեղեգը այժմ չի մշակուի որ այնպէ՛ս ինչպէ՛ս կը մշակուէր խաչակիրներու ժամանակ: Լեղակին կը հանդիպինք քանի մը պարտէզներու մէջ, որով ֆիլիստինեաները կապոյտի կը ներկեն իրենց շնորհալի պարեգօտերը»^(*):

Յորդանանի ամբողջ հովիտին մէջ առատ է այն փշատունկը (Ziziphus Spina Christi), որուն սուր փուշերով վերջաւորուած ճիւղերը մեր Տիրոջ փուշէ պսակը հիսկալուծ ծառայեցին: Կան այնտեղ նաեւ հրկայարեք՝ ճառամախներ, ու Յորդանանի ափանց վրայ առատութեամբ կ'աճին վայրի մոշենի, եղեգ, քաղսիաներու ամէն տեսակները և պամպու:

Ժ. ՅՈՐԴԱՆԱՆԻ ՊԱՍՏՈՒԹԻՒՆՆԵՐ.

Յորդանանի պատմութիւնը կարող էր ամբողջ էջեր լեցնել:

Աստուածային տնօրէնութեամբ ոչ-նաւարկելի եւ յաճախ դժուարանցանելի այս գետը պիտի ըլլար մէ թէ միութեան կայ մը ժողովուրդներու միջև, այլ ընդհակառակը, անջրպետ մը՝ սահմանուած բաժնելու աստուածապաշտ ժողովուրդը կը ապաշտներէն: Այս պատճառնա Սուրբ Երկիրը էր, ինչպէս կ'ըսէ Տառի, «Երկիր մը ցանկով շըջպատուած» (Ստ. Ե. 2):

Յորդանան տեսաւ Արքանամի ու Ղովաի իրարմէ բաժնուիլը (Մննդ. ԺԳ. 10-11). Ելամի Գորդազգոմար թագաւորին ու իր դաշնակիցներուն ասարաութիւնը (Մն. ԺԳ. 10-15). Երբայեցեոց հրաշալի անցքը Աւետեայ Երկիրը մտնելու համար (Յեսու Ա. 2-11, Գ. 2-13). Աւովդ դատաւորին

տարած յաղթանակը Մովաբացիներուն դէմ՝ Մեհեայ Մովի մարձակայքը (Դատ. Գ. 28-29). Մադիանացիներու եւ Ամաղեկացիներու անցքը Պէյսանի յօտերէն՝ ասպակեկելու համար Պաղեստինը (Դատ. Զ. 33). Կեդէոնի հոն համելը, որ զբաւեց զեօին անցքերը՝ կեցնելու համար իրենց երկիրները վերաբաժող ասպակելի Մադիանացիներու ու անոնց իշխանները՝ Որերն ու Ջերը (Դատ. Է. 25). Եփրայիմցիներու կոտորածը Գաղաազցիներու ձեռամբ՝ Յեփթայէի օրով (Դատ. ԺԲ. 4-6). Իսրայելացեոց Փղշտացիներու առջեւէն փախուսող մինչև Գազի ու Գաղազի երկիրը՝ Սաւուղի օրով (Ա. Թագ. ԺԳ. 7). Մանայիմ ապաստանելու համար Արևների անցքը Դաւիթի օրով (Բ. Թագ. Բ. 29). Նոյնինքն Դաւիթի անցքը իր բանակին հետ՝ երթալու համար Ելամի երկիրը ու հոն զարնելու համար Ասորիները (Բ. Թագ. Ժ. 17) - Դարձալ Դաւիթի անցքը՝ Արիսողոմի առջևէն փախուստ տալու ատեն (Բ. Թագ. ԺԷ. 22). Քիբամի զալուստը՝ իր արիւնքին մօտ ձուլելու համար Տաճարին մուտքը զարդարող երկու սիւները՝ Բողոն ու Յաքինը (Գ. Թագ. Է. 41-46). Նիլայի հրաշքով երկինք վերանալը (Գ. Թագ. Բ. 4-8). Յուդա Մակաբէի ու իր եղբոր Յովնաթանի անցքը՝ երթալ մարտնչելու համար Գաղազի երկրին մէջ (Ա. Մակ. Ե. 24, 52, Թ. 44-49):

Բայց ամենամեծ եղիւութիւնը, որով անմահացած է Յորդանան, իր մէջ մղբուտուելն է մեր Տիրոջ Յիսուս-Քրիստոսի՝ ձեռամբ Յովնանու Կարապետին, մինչ նոյն պահուն երկինքը կը բացուէր ու անկէ եկած ձայն մը կ'ըսէր. «Դա է Որդի իմ սիրելի ընդ որ հանճեայ» (Մատթ. Գ. 16-17, Մարկ. Ա. 9-11, Լուկ. Գ. 21-22, Յովհ. Գ. 26):

Իր կեանքի վերջին երեք տարիներուն Յիսուս շատ անգամներ անցաւ Յորդանանը (Մատթ. ԺԺ. 1, Մարկ. Ժ. 1, Յովհ. Ժ. 40): «Հաւանական է որ Յիսուս Պէյսանի անցքերէն կ'երթար Պերէա ու Երբքովի հանդիպակաց անցքերէն ալ՝ Հրէաստանի մայրաքաղաքը Երուսաղէմ ու Բեթանիա^(*)»:

Հայապոյց՝ Մ. Ն. Ն.

(*) Lortet, La Syrie, երես 463-464:

(*) VIGOUROUX Dictionnaire de la Bible, JOURDAIN բառին ներքեւ, սիւնակ 1749: